

հացի պատառ մը դանելու համար քսան կտոր եղող այդ պետք իր թերթին մէջ անասական տանիապէս մը տառը օր յետոյ կը զոռայ թէ ահաբին ուժ մը պատրաստ կայ իր ձեռքին տակ եւ թէ ուզագական ահատնավիթիար ծրագիր մը գործադրելու պիտի սկսի թիշ ատանէնն», այդ պետք «Փարախօն» մը միայն կարելի է նկատմ:

Հսկ որ պարագաները շատ փայլուն ըլլալու չն Արքիարեանի շորջը: Սնայէջ փաւաներով իսօնելու սովորութիւն շնչիր իմ եղրակացարութիւններու միջ իրուութիւններու վրայ կը հմեմուին նիթէ պարագաները փայլուն ըլլալուն, Արքիարեան «Նոր Կեանք»ին համար վար գրած չէր ըլլալու այն դումարը զոր Ամերիկայի մասամբում զայտած էր որպաէս զի Արքուեան Ամերիկա մէկնէր՝ զուշացմատարու համար այնտեղի Հնչակեաններուն միահամար գործանիքին, Արդուեան կրցաւ մէկնի, չնորիի դումարի մը մը զոր բարեկամէ մը փառաւառու: Այս պայմաններուն մէջ, Արքիարեաննեն այլ եւս բնաւ պատճառ մը չի ննի «Նոր Կեանք»ի հրատարակումն ապահոված ըլլալուն համար պարծենայու:

Իսկ հետաքրքիր իմ տեսնիլ մէջ կ Հնչակեան մը . մէջ կ Հայ մը , որ այս բոյոր գրասութիւններու վերակազմակեան Հնչակեան կուսակցութեան կործական եւ անոր օրկաներ եղող «Նոր Կեանք» ջնջման փափաքի մը ամենախտին նշոյը գոտնէ: Վերակազմակեան Հնչակեաններուն մէջ ես վստահ եմ թէ ասաեր կան որ արդէն զգոն իրերու կացութենին եւ կանոնորոգումի մը փափաքող, իրաւացի պիտի գտնեն բասներու և անոնց մէջ թիւք բար փափ շտանին բայց նիթէ անապահ քննապատճեն իր նանկամ դրտողի մը որ այդ կուսակցութիւնը կը բարձայ վերակենդանացած, կանոնաւորապէս եւ առազպէս կազմակերպած տիւններ: Ու ոչ ոք, վստահ եմ, բայց ի Արքիարեաննէն եւ իր նմարակն, պիտի մտքին անցնէն թէ այս բոյոր կը գրեմ: «Անահայ»ին սիւթական ապահովումը ձեռք ձեռք գնելու համար: «Անահայ»ին հիմ նարկութիւնն ի վեր: Ես ամէն բար ըրած եմ ապացուածներու համար թէ նպաստակ բարմաթիւ բաժանորդներ ունենալու չէ, այլ կարգ մը դաշտական տարածելը, ոչ մէկ կուսակցութեան վրայ կրթնեւու, ոչ մէկ զասակարգի համեմելու ըլլալու մէխուց չեմ ուղար գործ ածել՝ «Անահայ»ին տոկուն ու տեսական «Քլիանթէլ» մը ունենալու համար: Թերթին անկանոն հրատարակումը արդիւնքն եղած է սախական ու եւ է դրամագլուխի յայուութեան, բայց մանաւանց իմ ազգագույն զորքերով ինծուած կեանքին որուն ամէն ափոր մէկ մասը միայն նութերած ենթերթին նիւթ թական վարչութեանը հսկելու: Այս վայրիկեանն սական ուր այս տառպար իր գրեմ, կրնամ վստահարար յատարարել թէ «Անահայ»ին յոյութիւնը վերջնապէս ապահովուած է, չնորիւ ֆրանսացի մէկ բարեկամիս, որ իմանալով այն գմուարութիւնները որոնց մէջ կը գտնուէի

թերթս հրատարակելու համար, ինքնարերար հանեցաւ փոխ տալ գումար մը, որ պիտի թոյլ ինի ինի պայտուհետեւ «Անահայ»ը հրատարակել եւ րոպական հանդէսի մը կանունարութեամբ:

Ինչ ալ ըլլայ յօդուածիս աղդեցու թիւնը հանրային կարծի կամ վերակազմական Հնչակեան կուսակցութեան վրայ տախ իմ անձնական կրթքիս եւ իմ թերթիս կացութեանը ու եւ է փոփոխութիւնն իի կրնար:

Յօդուածիս իրն միակ նպատակ Արքիարեանի գրգութեան մասին իմ կարծի յայտնութիւնը նիւթ իրաւացի գտնէ զանողութիւններու իրականապէս վերակազմէ ինք գինքը, — ինչ որ շատ լա կարող է ընկերու: Վերակազմական Հնչակեան կուսակցութեանը ու ազգի ու տարրերի կան իր մէջ ամեր եւ դիտակից կերպուն մը պակասէն անշարժութեան դասապարտուած, — Վերակազմական Հնչակեան կուսակցութեանը որ այդ պարագանին օգտուած պիտի ըլլայ այս յօդուածին: եւ ոչ թէ ես:

## ՖՐԱՆՍԱ ԵՒ ՀԱՅԵՐԸ

«Իր Արմենիա»ն իր 25 վերուուարի թուուկ կը ծանուցանէ երեք ֆրանսական զրահաւորի Մերսին զգուելուն լուրը, եւ ֆրանսական կասավարութեան այդ վիճանան արարքին իրեւ մղի կը գրուած Պ. Գ. Տընին Փոյնըն, Պարուն ա իշխուունէլն եւ կամէն ֆուանիւլու Այդ երեք անուններուն վրայ պէտք է աւելցնել ֆրանք-Հայկական քոմիթէին անդամներէն Պ. Գ. Վերթուն Պէտարի, հնասիս կալիսի եւ Հ Շարմըթանի անունները, եւ կառավարութեան անցամներուն մէջէն պէտք է Պ. Տէլքասէին հետ մասնաւորապէս չնորհաւորել եւ Պ. Միլանը, այդ ազնիւ որոշակութիւն համար: Եւ արդէն քանի որ այդ իրութեամբ նիւթ հրապարակուած է, կրնամ վայն մը մանրամասնութիւններ տալ այն պայմաններուն մասին որոնց մէջ կատարուեցաւ ան:

«Օոոո»ին մէջ կարարալով այն հեռագիրը որ կ'իմացնէր թէ նիւթ փաշա Անիթապի եւ շրջանակից Հայկուուն դէմ շարպեր կը պարքէ, նոյն օրն իսկ նամակ մը զրեցի Պ. Տէլքասէին, եւ ինդղեցի իր միջամտութիւնը, որ կարեւ իւ եւ զիւրին էր՝ այց ծովամուրձ երկրին մէջ: գրեցի միանգամայն Պ. Միլանանին, որ Անաթոլ Ֆրանսի նախագահութեամբ կատարած բանախուութեան ներկայ դատուած եւ իր հայամիրական զայտական յայտնան էր ինդղեցի իրմէս որ իրախոււսէ Պ. Տէլքասէն միջամտելու Պ. Միլանան հանեցաւ ինի պատահաննել թէ ամանաւորապէս ուշադրութիւնը կրաւերած էր Պ. Տէլքասէին այն իրութեամբ նիւթ հրայն վրայ զոր իրն մասնանիւ կ'ընէի:

Դիմեցի նաև քրանքո-հայկական ընկերութեան անդամներէն Պ. Պ. Պէսարին, Լավլիսին և Հ. Նարեթիանին, որոնք զցանք տան տանին, Գ. Եղանակն առ նարեցին որ կրցան ընէ պահանջին տուածին առանձու համար ։ Խակ Տրնիս Քոչէն, որ մտադիր էր, հիմուելով Հայարտանին այժմեան ընդհանուր ողբարի կացութեան մասին ընտրած կտեղիկապատ մը վրաց զոր իրեն խանձնած էր, Խորը զցանինին մէջ հարցում մը ուղղել արտօրին գործոց նախարարին, փութաց յայտնել Պ. Տէլքասէին թէ որոշում է իր հարցումը ընկել, եթէ կառավարութեանը չգործէ անյափազ Պ. Տէլքասէ պատասխանեց չգործէ անյափազ Պատասխանութեանը կառավարութեանը մտադիր է երկու նաև զրկել, որութ. Միջերկրականի սովորական պատոյաց ընելով հանգերձ պիտի հանգեցին Կիլիկիոյ նաև անահայտաներէն մէկը ու որպէսի քանանական դրօշակին երեսումը ացէ պիտի նաև երեսուն վայր յար սարքունիքը նաև հեմութեան հրաւիրէ և սարապի ու յօւառահատթեան մէջ մնացած հայ բնակլութեան սփորանի ու կազզոյր ներնչէն ։ Յաւնավար շշին օրը, երեք զցանիւուր, «Բօնիքիօ», Ճիմ էնէյլա եւ Ակաթու Թռեսկիլի», ծովակալ Քայառի հրամանատարութեամբ, Անկնցան Թուլընէն :

Տակաւին չեն գիտեր թէ ի՞նչ եղած է արդինքը այս արարքին բաց անտառականութիւնի է որ ան անմանութած է արդինքը մը ունենալով, և կարեւոր արգիւնք մը: Մասկակալ Քայանը անշուշտ, իր պաշտանական այցելութեանց մէջ, քարենամական հայր կորունի դրույգատութիւն ձեռն մը պահի զգացնէ նուռք իշխանութեանց, թէ Գրանսական ժողովուրդն ու կառավարութիւնը չպիտի հանդուրժեն որ էնին փաշա իր արիւնք ծարաւին յացեցնելու համար կուռուրանենքու շարք մը Վերսիսի բացարձակապէս հանգարա Հայերու ցէմ:

Ֆրանսական կառավարութեան այս արարութիւնը կ ապացուցանէ, անգամ մը եւս, թէ Բոլուստան անփրութ էք իր Կոչը «Ուռանայն» անուուանելով եւ իր հայրականիքին սրբութ մեռած կարծենով; Պէտք է դիմուել որ հայկական խնդրոյն ձագումէն ի վկր, ոչ մէկ եւրոպական պետութիւն, — բայց Ուլիսանորդ Բ. Ի. Խուսիաբեկը ու Ան-Մթվանուշը մէջ՝ «Այս կաման խնդիրը հիմնեց, — այսպիսի վարժութէնք մը չէր ունեցած; ԶԵՒ եւ զԵՒ Անողիոց բազմաթիւ զրահաւորներից ճային վարժ պարտելով շատացան, եւ զնոպիկն արայը չուցեցին առնենք՝ անսնելով հանգեցք ու ամրողջ ժողովուրդը մը սուրբ եւ հոռի է ը մատնուած. Սմերիկա եւ Աւստրիա դրասանիքներ դրայեցին տաճական նաև առանց դիմաներուն աշջիւր, իրենց հասպանիներուն չաները միմին պատպանուած համար առանաւ կառավարութիւնը իր գրահանակութէն Սերսին իր գրէն միմայն վասնուած Հայերուն, իսկ առաջանաւ առաջանաւ առաջանաւ:

பூர்வானம் திருவாசலை சுற்றுக்கொண்டு வாய்மொழியில் :  
«இனாக்ஸா»கி செந்தீர்க்கப்பட்டிருப்ப புதை மீது என்  
அங்குமூன்று நாடாகின் மேற்கூரை அனால்கள் மீது மிகவு  
கீழ் நோர்த்து நடை மேற்கூரை அனால்கள் மீது நெருக்கிறன்

վրայ, որ իրոք ամեր երկրորդ հայրենիքն էս : Այլ հաւաքար էր որ չկա մզկց պալ այսաղեց մեր տաշը ճանչներու ևս սիրբիչներու աշխատիւ, յա յատիք, այսինքն աշխարհին սիրու կազմոց այս քաղաքին մէջ, որովհետեւ համոզուած էի թէ նախ ինչ որ Ֆրանսայի մէջ կստարուէր քատին համար, ամբողջ աշխարհին մէջ արձանագործ պիտի գտնէր ևս ամէն երկիրներէն համակրութեամբ ու առանց կահկածանքիք պիտի ընդունուէր, ևս թէ մանաւանդ այս երկիրներ անոր զլուոր զանուէինածըլլա Ֆրանսայինիներու ևս երբ անոր աւշադրութիւնը լրջօքին գիտնայինք ճրահիրեց մեր տասապաննեներուն, մեր արժանիքներուն ևս մեր Ֆրանսայի և Քաղաքարիթութեան հետ անշեցա խորին կատարու վրայ, այն երկիրն էր նորին ու անմննն աւելի յօժար պիտի ըլլայր՝ ուր եւ կարող ալ՝ մեզ իրականապէս սպառապնելու . համար անկեղծ ու անշահնդիր նախաձեռնութիւնն մը անսենն Այլ համոզուած էր որ նինդ ապահէ ի վեր ըր ամէն ինչ կեցաց մեր զատին նկամամեմ այս տրամադրութիւններուն, այս ձգտութերուն առաջնորդելու համար այն բոլոր Փրանսայի անձնաւորութիւնները որ այս երկրին ուղղեն ոչ ջիւղու կը կազմուի, ուրաքի ևմ անենելով որ յոյսերու մէջ չին խարսեր :

Սանուց յանելով Պ. Տէլքասէի արտարքը, Քիյ-  
յու կը խնդրէ որ Քրանսական կառավարու-  
թիւնը ու ի պաշտպանութիւնը տարածէ  
նաև մինչեւ Ասման՝ որ զարձնելի վտանգի  
մէջ է. Տիյեար կ'աւելցնէ թէ պէտք չէ ու-  
ղագրութիւն զարձնել տաճիկ պաշտօնատարի  
մը Խոսիքի թէ՝ «Աւրորական զրանաւորները  
կանեսուն քրայէն չեն իրնար Թաջիկ»: Առ կը  
յրդորէ Քրանսական կառավարութիւնը որ  
Համիլոր սանձանարէ որպէս զի չարթիբին ամ-  
րոջ աղբիւը ցամքի ։ Տիյեար կը միալի տա-  
ճիկ պաշտօնատարի մը միայն վերաբերի այդ  
Անդրկահցիներն ալ արցէս ըսին՝ երբ  
օրդչեցին Համիլոր լքանն ։ Եթուոյ, Համիլոր  
սանձանարելը, պահտք է արդար ըլլալ. — Մեր-  
սին նաև զիկելէն շատ աւելի զժուար գործ  
մրն է, ու եւրոպական ու եւ է պիտութիւն՝  
Համակը՝ չի կրնար զայն կատարելի Խայց պէտաքա-  
շ գիտնալ որ Պ. Տէլքասէ արդ ուղղութեամբ  
ալ արդէն ըրած է ինչ որ կրնար. Ամրս մը  
առաջ. Պոլայ Քրանսական զիսպան Պ. Քոնա-  
տանէն սատանայի շատ խոռոչի տեղեկագիր  
մը՝ Հայաստանի նընդհանուր կացութեան վրայ, Պ. Տէլքասէ զայն հարցաման է եւրոպական  
ուղու կառավարութեանց, ամենուն ուշադրու-  
թիւն հրանիսիլով իրերու այս տաղնապալից  
փիճակին վրայ և ասածարկելով որ համաձար-  
անութեան բորչում մը արուը՝ վտանգին վրայն  
առնելու համար. Ա. Ա.

*Le Gérant : AUGUSTE COTHIAS*